

ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆՔ ԵՒ ԱԳՐԻ ՊՈՆՏԱՅԻՈՅ

ՀԱՅՈՐԴԷՆ ԷՒ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԵՆ ՄԵՂ

Բանաստեղծներ՝ Պրոֆ. Ե. Գեղամի

Հեռուակա ժամօրոչքները ներկայացուցած է 1909 յուրս 4ին Իտալացի ժամօր նայագետը Ե. Գեղամ, վննակոյ Գիտութեանց, Գարտարեանց և Արտեստից Կաւաւակն. ժեղ քերելով մեծ մասամբ Հ. Բարսեղ Վ. Սարգիսեանի իտալացի լիզնով պատրաստած Եւագրի գրքին վերջերս հրատարակած ներածութեան համապատ քովանդիտութիւնը:

Բազմամակի ընթերցողներուն սեշտուտ ժամօր ըլլալով Եւագրի նոր հրատարակութիւնը և անոր ընդարձակ ուսումնասիրութիւնը, կը դնենք միայն նշանաւոր նայագիտին մասը դիտողարիւնները:

Վննեակի Մխիթարեանց գրքերը միշտ օգտակար եղած են հայ ազգին պատմութեան՝ թէ՛ քաղաքական և թէ՛ կրօնական կեանքին մէջ. այս պատճառաւ ալ արժանացած են գովուելու աստուածաբաններէն, որոնք ուշադրութիւն դարձնելով ընդ մէջ Արեւելի և Արեւմուտքի եղած կապերուն, ջանացած են թափանցել ջրիստնէական մտածութեան գաղտնեաց խորը: Հիմակ ալ Ս. Ղազարու կղզիէն նոր երկասիրութիւն մը կ'ելլէ, հմուտ և աստուածաբանական ու մեկնական հետազոտութեանց մէջ լաւ վարժած անձի մը ձեռքով. գիտնականներու մտադրութիւնը կը հրաւիրէ անցեալ ժամանակներուն նշանաւոր անուան մը՝ Եւագրի վրայ, կը հաւաքէ անոր գրուածները՝ հայ թարգմանիչներուն ձեռքի տակ ունեցած վննակին մէջ, կը ջանայ վերընծայել իրեն գրութիւններ՝ զորս աւանդութիւնը այլոց կու տար, և ի մի կը ժողուէ փոքրիկ զանձ մը՝ աւելցնելով համբաւ մարդուն, և յիշատակարաններ՝ վարդապետական ու հայեցողական ուսմանց, անձանօթ ամէն անոնց որ յունարէն բնագիրը չէին կրնար ըննել: Լաւ է որ Հ. Բարսեղ Սարգիսեան,

որ գրքիս հեղինակն է, համառօտիւ ցոյց տայ թէ ինչ կը պարունակէ և ո՛ր իր քննութիւնը ուրիշներուն քննութիւններէն աւելի օգտակար կը տեսնուին իրեն:

Եւ կը գտնէի հոս Եւագրի ներածութեան նախաբան քովանդիտութիւնը զոր ինքնին Հ. Բարսեղ Վ. Սարգիսեան պատրաստած է. և ի վերջոյ կը յանդէս:

Հ. Բարսեղ չէր կրնար ինքզինքը գովել բայց պէտք է զայն ընէ ով որ իր գրուածքը կը վայելէ: Աւելորդ պիտի ըլլար որ ես, առանց նոր գէնքերու, նորէն սկսէի քննադատներու կողմէ՝ Եւագրի կամ ներդասի ընծայելու համար մեզի հասած իրենց գրուածոց մէկ մասը. բաւ է ինձ որ տեսնամ յիշատակները այդ սրբազան իմաստասիրութեան որ դպրոցական ճարտասանութեան կողմէ վարդապետական պատճառաբանութիւններու կամ հոգևոր կեանքի խրատներու վրայ նետուած գուռնագոյն ծաղիկները կ'ախորժէր: Գուցէ ըսուի որ երբեմն հոտը զլսու կը զարնէ և դժուարաւ կը հասկըցուի, կամ թերևս բնաւ չի հասկըցուի. վտանգը աւելի է երբ հոտին կծուութիւնը մնալով, ծաղիկ ծաղիկ հետ կը շփոթուի, լեզուի մը պատկերը ուրիշ լեզուի պատկերի տեղ կ'առնուի: Երբեմն հրատարակչին արդիւնքը կ'աճի, որ լարիւրներէս մէջ ճամբայ կը փնտտէ և մեզ կը ժատնանշէ, ձեռագրաց մէջ լաւագոյն ընթերցուածներն ընտրելով կամ օրինակողներու ուսուցիչ ըլլալով գիտնականներէն և խոհեմաբար: Էջին ըստորեւ նոյն իսկ սխալ ընթերցումը իրաւունքը կը պահպանէ քննչաց աչքին եւ բնաւորեւ և շատ անգամ, հին Հայաստանի գրական յիշատակարանաց մէջ քիչ գործածուած կամ անսովոր ձեւերուն՝ բընագրին յոյն ձեւը կը դնէ գիտնական Մխիթարեանը: Վերջնոյս համար տպագրութիւնը սրբագրելու միշտ աչքը սուր և ձեռքը դիւրապատրաստ եղած չէ. բայց այնպիսի սխալներ չեն որ ընթերցողին կանկ առնել տան, որովհետեւ ո՛ր ըլլալնին և որոնք ըլլալնին շուտ կը տեսնուի:

Սակայն պիտի փափարէի որ բնագրին տպագրութիւններէն մէկուն զրկուէր միշտ մեր ժամանակին ինչայնչու համար, եթէ թարգմանութեան հետ ըլլուելիք բարդատութիւնը երազութեան կարօտ է: Անունը օրինակ իմն Եւագրի ճառերէն մէկը, Ս. Ղազարու տպագրութեան 63 էջէն, և համեմատենք Միննի հրատարակութեան հետ, ուր ըսուած է թէ Նեղոս է հեղինակը (էջ 1096). կը տեսնենք որ Դ զլուխը (էջ 1097) հայերէնին մէջ կը սկսի էջ 68, 12. Ե.բ (էջ 1100), 70, 3 էջէն. Զ.բ՝ 71, 1 էջէն. Է.բ՝ 72, 10 էջէն. Ը.բ՝ 73, 18 էն. Թ.բ՝ 74, 26 էն և այսպէս հետզհետէ մինչև և ԽԱ (էջ 1120) որ թարգմանութեան մէջ 92 էջին վերջը կը գտնուի:

Աւելի խառնակ են ուրիշ համեմատութիւնը. Հայերէնը 22 էջին թէջ կը տեսնուի, իսկ յունարէնը պէտք է փնտռել Հին Հարց Մատենագարանին Է. հտ. 553 էջին մէջ. առաջ կ'երթըցուի մինչև հայերէնին 27, 8 էջը (= յուն. 554, 35). բայց յետոյ 27, 9 էջին կը համապատասխանեն յունին 575, 1 - 576, և ուստումով մը ետ պէտք է դառնալ, այնպէս որ հայ. 31, 1 = յուն. 554, 36. և հայ. 50, 1 = յուն. 557B. և հայ 41, 9 = յուն. 563E, և հայ. 45, 2 = յուն. 557 XXXV: Ստոյգ է որ ամէն մարդ կրնայ ինքնիրեն լուսանցքին մէջ այս ընթերցողներն ընել, բայց ով որ զմեզ ճոխ ճաշի մը կը հրաւրէսկ էտք էր որ պտուղէն զրկէր:

Կ'ըսէի թիչ առաջ թէ ձեռագիրներէն առաջին անգամ հայերէնին հարազատ ընթերցուածը հանելը դիրքին գործ չէր և թէ փոխարբրութիւններով կնճռոտած ըլլալուն յարատե ուշադրութիւն կը պահանջէր տպագրիչէն, շատ անգամ ինքն իր հաւատքն ալ կորսնցնելու պատճառ ըլլալով: Բարեկամիս կարճատառ խօսքերուն այս փորձիկ յաւելուածս փակելէն առաջ, Եւագրի պատիկ զլուխներէն մէկուն թարգմանութիւնը պիտի տամ, բառացի թարգմանելով հայերէնէն, կարելի եղածին չափ, և ուզածէս աւելի՛ թէ որ պար-

զութեան ու վստահութեան միայն նայիմ, կը մտածեմ ու կը թարգմանեմ. կ'ուզէի որ կարդացուած ատեն մտածուէր. անշուշտ ատանց հաճոյք մը զգալուս և զպալ տալուս:

Եւ կը քարգմանէ գրքին 92 էջին վերջընրեր տողէն սկսեալ մինչև 94 էջ տասնըրորորոյ տող: Յունարեւին մէջ այս երկու կտորներ մէկ գրութիս կը կազմեն, որ է ԽԱ (Միննի Հայրախ. 96. ՀԹ, էջ 1120-1121):

Հոս կանգ կ'առնում սակաւ ընթերցողներուս առջև, սակայն կը դառնամ վաստակալից հաճոյքով կտրիճ Մխիթարեանին լուրջ զբոյն՝ որ բարի պտուղ պիտի տայ, սնուցանելու չափ քննադատներու ուսումնասիրութիւնները և անոնց միտքը: Այսպիսի պատուաւոր հիւրեր կը վայելէ իմ վենետիկս ալ:

Հ. Բ. ԶՐԱԲԱՆ

« Ա Ղ Բ Ի Ի Ր Ե Ի Տ Ա Ր Ա Ջ Ի »

ԲԱԹԱՆՈՐԿԱԳՐՈՒԹԻՒՆԸ

ԱՂԲԻԻՐ ԺԱՐԻՆ 3 Բ. արտասահ. տ. 5 Բ.  
 ՏԱՐԱՋ » 6 Բ. » 10 Բ.  
 ԱՂԲԻԻՐ և ՏԱՐԱՋ պրեմիաներով ԳԵՂԱՓՆՋԻԿՈՎ, ԱՌՈՂՋԱՊԱՋԱՆՈՎ տ. 10 Բ.  
 արտասահման 18 Բ:

Պրէմիաներն են՝ 1. ՎԵՀԱՓԱՌ ԻՋՄԻՐ-ԼԵԱՆԻ 18 գոյնով մեծադիր փառահեղ պատկերը: 2. ԱՂԲԻԻՐԻ ԱԿՈՒՆԹՐ (աշխատակցների պատկերները): 3. ԳԵՂԱՓՆՋԻԿ: 4. ԱՌՈՂՋԱՊԱՋԱՆ:

Հասցէն՝ Rédaction «Aghbur-Taraz»  
 TIFLIS (Caucase)

ԱՎԵՏԱԲԵՐ Շարքարարեր, կրօնական, ուսումնական, ընտանեկան և քաղաքական. տարեկան բաժնեգին 40 զրշ.

Դիմել The Weekly «Avedaper»,  
 American Bible House  
 CONSTANTINOPLE